

3363

6
h⁶ 5 40000

215

h-57

ԻՆՁ Է ԿՐՕՆԸ

217
Ի-57

23 SEP 2009

215
p-57 or.

«ՀԱՅ ԱԶՍ - ԽՈՐՀՈՂՆԵՐՈՒ ՄԱՏԵՆԱԳԱՐԱՆ», — թիվ 1

ՐՕՊԷՐՏ Կ. ԻՆԿԸՐՍՕԼ

Ի ՆՉ Է ԿՐՕՆԸ

Մեծ ակնուսիկի հրապարակային
վեջից յայտարարութիւնը:



«Կրօնն չէ՛ կրօնք երբեք բարեկրթեւ
ճարտութեանը, որովհետեւ
կրօնը բերութիւնն է:»

բարգմանեց
Լ Ի Ի Մ Է Ն

8922

ՊՕՍԹԸՆ
«ՀԱՅՐԵՆԻԻԲ»-Ի ՏՊԱՐԱՆ
1910

05 FEB 2014

3363

Ք Ա Ն Դ Ե Յ Է՛ Ք

Կրօնը — մարդկային ազատութեան և առաջ-
դիմութեան ամէնէն մեծ թշնամին — քանդեցէ՛ք
դայն :

Քանդեցէ՛ք կրօնը — մայր-պատճառը բոլոր
ստրկութիւններուն, միջնաբերդը փտած պահպա-
նողականութեան և խարխիւրը բռնապետներու
արիւնաներկ գահերուն . . . :

Քանդեցէ՛ք կրօնը — բոլոր դարերու ժանգոտ
շղթան, որ տակաւին կը կաշկանդէ մտքերու ա-
դատ թռիչքը :

Քանդեցէ՛ք կրօնը — սիրոյ և եղբայրութեան
դիմակին տակ ատելութեան թոյլը պահող, և
մարդկութեան զանազան հատւածներուն միջև
բաժանումի և դաւի սև խրամատը :

Քանդեցէ՛ք կրօնը — տգիտութեան և խաւա-
րի վիրապը, պատճառը բոլոր հոգեկան կաշկան-
դումներուն և բացասումը կեանքին :

Քանդեցէ՛ք կրօնը — մանուկ մարդկութեան
սարսափին ծնունդը և ազէտ մարդարէներու Հո-
յակապ Ջառանցանքը :

Քանդեցէ՛ք կրօնը — կեանքը գերեզմանի վե-
րածող և գերեզմանը կարծեցեալ կեանքի մը
դուռը անւանող Մեծ-Յիմարութիւնը :

Քանդեցէ՛ք, քանդեցէ՛ք — որովհետև անիկա



8850-56

կոյր ու կատաղի թշնամին է գիտութեան — միակ աղբիւրը մարդկային երջանկութեան :

Քանդեցէ՛ք — որպէսզի մարդկութիւնը իր բանականութեան և աշխատութեան շնորհիւ գտնէ իր ազատութեան փրկարար ճամբան :

Քանդեցէ՛ք , քանդեցէ՛ք — դժոխքի , արքայութեան , սուտ-խոստումներու , ինքնախարէութիւններու , և ամէն տեսակ անբարոյացումներու լարիւրինժոսը :

Քանդեցէ՛ք կրօնը — Ա՛լ բաւական են անմիտ ապաշխարանքները , աղօթքները , խնկարկումները , ծնրադրութիւնները , պահողութիւնները և բոլոր հակամարդկային և սարկացնող մարզանքները . . . :

«Կրօնը, իբրև ընկերային կենցաղավարութեան կանոն, ծիծաղելի է պարկեշտ մարդոց համար, և բոլորովին անօր — սրիկաներուն հանդէպ :»

Քանդեցէ՛ք կրօնը — «Որքան ատեն որ երկինքի վրայ պիտի մնայ Աստուած մը, և երկրի վրայ գոյնզգոյն կրօններ — մարդը դատապարտւած է գերի մնալու իր երկնաւոր տիրոջը և համբերութեամբ ծառայել իր երկրային բռնաւորներուն . . . :

Մարդուն Աստուածը՝ իր իմացականութիւնն է և իր «կրօնը» — գիտութեան լոյսը :

* * *

Այժմ լսէ՛ , ընթերցո՛ղ :

Բոլոր անոնք , որոնք ո՛րեք Աստուծոյ գոյութեան և ո՛րեք կրօնի չհաւատալով հանդերձ՝ անմիջական կերպով շահ տան կրօնի պահպանումին մէջ և զայն կը նկատեն մարդկային զանգաւածները զսպող դնչակալը — անմիջապէս քեզի պիտի ըսեն . —

«Առանց կրօնի՝ միայն անասունները կրնան ապրիլ . առանց կրօնի բարոյական չկայ . առանց կրօնի մարդիկ զիրար պիտի յօշոտէին,» և այսպէս կարգ մը անմիտ ու հինցած խօսքեր :

Ուրիշներ , աւելի խորամանկ , պիտի ըսեն . —

«Կ'ընդունինք որ գիտութեան և քաղաքակրթութեան առաջդիմութեան հետ զուգընթացաբար կրօնը հինցած ու անպէտք առարկայ մը կը դառնայ ազատ մարդուն համար , — սակայն անիկա դեռ պէտք է . . . ժողովուրդին :»

Այն ատեն , ընթերցո՛ղ , լաւ գիտցիր որ կը գտնուի մէկու մը առջև , որ եթէ ունակութիւններու զոհ գացած միամիտ մը չէ , անպայման վարպետորդի կեղծաւոր մըն է , որ ժողովուրդի անունին տակ կը ծածկէ իր յետին-միտքերը :

Մի՛ խաբուիր ժամանակակից փարիսեցիներէն :

Քաղաքակրթւած երկիրներու մէջ , կրօնը իրապէս մեռած է : Գոյութիւն ունին հոյակապ եկեղեցիներ , շքեղ տաճարներ , և ամէն տեսակ պաշտամունքի տեղեր , կայ և՛ միջազգային վեղարաւոր և անվեղար «սև-հարիւրեակը» — Կղերականութիւնը : Բայց այդ բոլոր դիւային խեղկատակութիւնները կրօն չեն :

Անոնք մարդկութեան կուրծքին վրայ ճնշող գերեզմանաքարեր են միայն :

Քանդեցէ՛ք կրօնը — որպէսզի երևան գայ իրական Աստուածը — ձգմարտութիւնը — և փրկելով մարդկութիւնը սնանկ կրօններու ապականութենէն՝ ցոյց տայ երջանկութեան Հովիտը :

Քանդեցէ՛ք կրօնը . . . :

ՔԱՐԳՍԱՆԻԶ

ԻՆՁ Է ԿՐՕՆԸ

ՈՒՂԵՐՁ ՄԸ

Արժասանած ամերիկեան Ազատ-Կրօնականներու
Ընկերակցութեան առջեւ:

Պոսթըն, Յուլի 2, 1899:

ԸՍՌԱՄ է թէ՛ անսկիզբ Աստուած մը ըստեղծած է ամէն բան և կը կառավարէ, և թէ՛ արարածը պէտք է Հնազանդ ու երախտապարտ ըլլայ արարիչին. թէ՛ ստեղծողը կը պահանջէ կարգ մը բաներ, և այն մարդը, որ զոհացում կուտայ այդ պահանջներուն՝ կրօնասէր է: Կրօնի այս ձևը իսկապէս տիեզերական եղած է:

Շատ դարերու մէջ և շատ ժողովուրդներ Հաւատացած էին, թէ Աստուած զոհեր կը պահանջէր և հաճոյք կը զգար, երբ ծնողները իրենց մանուկներուն արիւնը կը թափէին: Ետքէն կարծեցին թէ՛ ան եզներու, գառներու և տատրակներու արիւնով կը զոհանար, անոր փոխարէն կամ իբրև փոխարինութիւն այդ զոհերուն՝ այս Աստուածը անձրև, պայծառ արև և հունձք կուտար: Նոյպէս կը Հաւատային, որ եթէ չզոհարէին, այդ Աստուածը կը զրկէր ժանտախտ, սո՞վ, ջրհեղեղ և երկրաշարժ:

Չոհարերու թեան այդ հաւատքի վերջին փու-
լը — քրիստոնէական վարդապետութեան համա-
ձայն — այն եղաւ, որ Աստուած ընդունեց իր որ-
դիին արիւնը և որդին սպաննուելէն ետքը՝ Աստ-
ուած գոհացաւ և ա՛լ արիւն չի պահանջեց :

Այդ բոլոր դարերու ընթացքին մէջ, բոլոր
ժողովուրդները հաւատացած էին, թէ Աստուած կը
լսէր աղօթքները ու կը պատասխանէր, կը ներէր
մեղքերը և կը փրկէր ճշմարիտ հաւատացեալնե-
րու հոգիները : Այս է ընդհանրապէս կրօնի
սահմանը :

Արդ, հարց է թէ՛ արդեօք կրօնը հաստատ-
ւած է ո՛րէն ծանօթ փաստի վրայ . արդեօք այդ-
պիսի էակ մը, իրրեւ Աստուած, գոյութիւն ունի՞
արդեօք ա՞ն եղած է իմ և ձեր անձը ստեղծողը .
արդեօք ո՛րէն աղօթք երբեք պատասխան ստա-
ցած է . արդեօք մանուկի կամ եղի զոհարերու-
թիւն մը ապահոված է այս անտես Աստծուն
բարութիւնը :

Աստուած — Անսկիզբ Աստուած մը ստեղծեց
մարդոց որդիները :

Ինչո՞ւ համար ստեղծից մտաւորապէս ստո-
րինը :

Ինչո՞ւ ստեղծեց այլակերպւածը և անօգնա-
կանը :

Ինչո՞ւ ստեղծեց ոճրագործը, ապուշը, խեն-
թը :

Անսահման իմաստութիւնն ու գորութիւնը
կրնա՞յ ինքն իրեն ներել ինկածներ ստեղծած ըլ-
լալուն համար :

Ինկածները շնորհապա՞րտ են իրենց ստեղծո-
ղին :

Յրէբորբ — Յաւիտենական Աստուած մըն է այս
աշխարհը կառավարողը :

Պատասխանատու է ան բոլոր պետերուն,
թագաւորներուն, կայսրերուն և թագուհիներուն
համար :

Պատասխանատու է ան բոլոր մղւած պատե-
րազմներուն, բոլոր թափւած անմեղ արիւնին
համար :

Պատասխանատու է ան գերութեան դարե-
րուն, խարաղանով ահարեկւած կռնակներուն,
մայրերու ծիծերէն բաժնւած և ծախւած մա-
նուկներուն, հեռացւած և ոչնչացւած ընտանիք-
ներուն համար :

Այդ Աստուածը պատասխանատու է կրօնա-
կան հալածանքին՝ Հաւատաքննութեան համար,
բթակապի, եռաժանիի և ամէն տեսակ չարչա-
րանքի գործիքներուն համար :

Այդ Աստուածը անգութիւն ու անարգին թոյ-
լատրած է ոչնչացնել քաջը և առաքիւնին : Թոյ-
լատրած է ան բռնապետներուն թափել հայրե-
նասէրներու արիւնը :

Թոյլատրած է ան իր թշնամիներուն տանջել
ու այրել իր բարեկամները :

Ի՞նչ է այդպիսի Աստուծոյ մը արժանիքը :

Պարկեշտ մարդ մը — ասոնք արգիլելու կա-
րողութիւնը ունեցող — պիտի ուզէ՞ր թոյլատրել
իր թշնամիին, որ տանջէ ու այրէ իր բարեկամ-
ները :

Մենք կրնա՞նք ըմբռնել հրէջ մը, ա՛յնքան
ստոր, որ իր թշնամիները բարեկամներէն զերա-
դաս համարէ :

Եթէ բարի և անհունապէս զօրաւոր Աստուած
մը կը կառավարէ այս աշխարհը, ի՞նչպէս բա-
ցատրենք ուրականները, երկրաշարժները, հա-
մաճարակ հիւանդութիւնները և սովերը :

Ի՞նչպէս բացատրենք քաղցկեղները, մանրէ-
ները, տիֆթէրիան և երախաներու մէջ ճարա-
կող հազարաւոր հիւանդութիւնները :

Ի՞նչպէս մեկնենք մարդ պատառոտող դա-
զաններու և դոյութիւնը ժանիքաւոր օձերու,
որոնց խայթը մահ է :

Ի՞նչպէս բացատրենք աշխարհ մը, ուր կեանքը
կեանքով կը սնանի :

Անհուն գթութիւնը հնարեց և առաջ բերաւ
կառուցն ու մագիլը, ժանիքն ու ճիրանը :

Անհուն բարութիւնը արծիւին թևերը ա՛յն-
պէս մը յարմարցուց, որ ան կարող ըլլայ իր
փախուստի որսը բռնել :

Անհուն բարութիւնը ստեղծեց գիշատիչ գա-
զանները, որպէսզի անոնք պատառոտեն թոյլերն
ու անօգնականները :

Անհուն բարութիւնը ստեղծեց այն անհամար
չնչող անպիտան կենդանիները, որոնք բարձրա-
գոյն ձևի մարմիններու վրայ կը ծնին և անոնցմէ
անունդ կ'առնեն :

Անսահման իմաստութիւնը գիտակցարար ըս-
տեղծեց աչքի ջիղերուն վրայ ապրող մանրադի-
տական կենդանիները :

Մանրէի մը ախորժակը գոհացնելու համար
մարդու մը կուրանալո՞ւն վրայ մտածեցէք :

Մտածեցէ՛ք կեանքէ սնունդ առնող կեանքի
մասին. մտածեցէ՛ք զոհերուն վրայ. մտածեցէ՛ք
անգթութեան գահավէժին վրայէն հոսող արիւնի
նիսկարային վրայ :

Հանդէպ այս իրողութիւններուն՝ վերջապէս
ի՞նչ է կրօնը :

Վ.Ս.ՍՆ է ան :

Վախը կը կառուցանէ տաճարը և զոհ կը մա-
տուցանէ :

Վախը կը բարձրացնէ մայր-եկեղեցիներ և
մարդոց գլուխները երկրպագելու կը խոնարհե-
ցընէ :

Վախը ծոռնկերը կը ծալլէ և աղօթքներ կ'ար-
տասանէ :

Վախը սիրե՛լ կը կեղծէ :

Կրօնը կ'ուսուցանէ ստրուկ առաքինութիւն-
ները — Հնադանդութիւն, խոնարհութիւն, անձ-
նուրացութիւն, ներողամտութիւն, ոչ-ընդդիմու-
թիւն :

Կրօնասէր և արհաւիրալից շրթունքներ դող-
գըղալով կը կրկնեն այս անցքը. — «Թէպէտ ան
կը սպաննէ զիս, սակայն պէտք է անոր պալաւի-
նիմ՝» Ասիկա ստորնացումի անդո՛ւնդն է . . .

Կրօնը չի սորվեցուց ինքնավստահութիւն,
առնականութիւն, քաջասրտութիւն, ինքնապաշտ-
պանութիւն : Կրօնը տէր մը շինեց Աստուծը, և
մարդը՝ անոր գերին : Տէրը չի՛ կրնար այնքան
ալ մեծ ըլլալ, որ քաղցրացնէ գերութիւնը :

II.

Եթէ այս Աստուծը գոյութիւն ունի, ինչէ՞ն
գիտենք՝ թէ ան բարի է : Ի՞նչպէս կրնանք ա-
պացուցանել, թէ ան գթած է և կը հոգայ մար-
դոց զաւակները : Եթէ այս Աստուծը գոյութիւն
ունի, ան, շատ պարագաներու մէջ, միլիօններ
տեսաւ իր խեղճ զաւակներէն, որ արտերը կը
վարէին, կը սերմանէին ու հացահատիկներ կը
ցանէին, և երբ տեսաւ անոնք, գիտցաւ թէ ա-
նոնց կեանքը կախած էր սպառած բերքէն, և
սակայն այդ Աստուծը, այդ գթալի՛ց էակը, զը-
լացաւ անձրեւը : Ան պատճառ դարձաւ, որ արե-
գակը բարձրանայ, հողէն գողնայ ամբողջ խո-

նաուութիւնը — բայց անձրև չի տուաւ : Ան տեսաւ մարդուն տնկած սերմերուն խամրիլը և ոչնչանալը — բայց անձրև չի դրկեց : Ան տեսաւ տըրտում աչքերով ժողովուրդը՝ ամուլ հողին վրայ, և անձրև չի դրկեց : Ան տեսաւ, որ անոնք դանդաղօրէն կը լափէին իրենց ունեցած-չունեցածը, և երբ սովի օրերը հասան, տեսաւ անոնց յամբօրէն հիւժիլը, տեսաւ անոնց անօթութիւնը, խորասուզած աչքերը, իմացաւ անոնց աղօթքները, տեսաւ որ անոնք կը պատառոտէին իրենց խեղճ կենդանիները, ան տեսաւ անօթութեան խելագարած հայրերն ու մայրերը, որոնք կը սպաննէին ու կ'ուտէին իրենց կծկտած գաւակները, և սակայն վերևի երկինքը պղինձի պէս էր և վարը՝ երկիրը՝ երկաթի նման — և ան անձրև չի դրկեց : Կրնա՞նք ըսել, թէ այս Աստուծոյ սրտին մէջ կը ծաղկէր գթութեան ծաղիկը, կրնա՞նք ըսել, թէ ան հոգ կը տանէր մարդկային ցեղին համար, կրնա՞նք ըսել, թէ անոր ողորմութիւնը յաւիտեան կը տևէր :

Կրնա՞նք ապացուցանել, թէ այդ Աստուծոյ բարի է, որովհետև ան գիւղեր կործանող և դաշտերը հայրերու, մայրերու և երախաներու ջախջախած մարմիններով ծածկող թարթառը (eye-lone) կը դրկէ : Կրնա՞նք հաստատել իր բարութիւնը՝ ցոյց սալով որ ան երկիրը կը ձեղճէ և իր անօգնական գաւակներէն հազարաւորներ կը կըլլէ, կամ հրաբուխներու կրակէ գետերուն մէջ կը խեղդէ անոնք : Կրնա՞նք Աստուծոյ բարութիւնը մեր գիտցած իրողութիւններէն հետևեցնել :

Եթէ այս արկածները չպատահէին, պիտի կասկածէի՞նք, թէ Աստուծոյ բնաւ հոգ չտարաւ մարդ էակներուն համար : Եթէ չըլլային սովը,

ժանտախտը, թարթառը, պիտի ուզէի՞նք մտածել՝ թէ Աստուծոյ բարի չէ :

Աստուծաբաններու ըսածին նայելով՝ Աստուծոյ ամէն մարդ հաւասար չի ստեղծեց : Ան՝ խելքով, հասակով և գոյնով տարբեր ցեղեր ստեղծեց : Աստոր մէջ բարութիւն կա՞ր, աստոր մէջ իմաստութիւն կա՞ր :


Բարձրագոյն ցեղերը պարտաւոր են շնորհակալ ըլլալու Աստուծոյ, որ իրենք ստորին չեն եղած : Եթէ այո՛ ըսենք, այն ատեն ուրիշ հարցում մը կ'ընեմ. ստորին ցեղերը պարտաւոր են շնորհակալ ըլլալու Աստուծոյ, որովհետև իրենք բարձրագոյն չեն, կամ պէ՞տք է գոհանան Աստուծոյ, որ իրենք անասուններ չեն :

Երբ Աստուծոյ ստեղծեց այս տարբեր ցեղերը, գիտէր թէ՛ բարձրագոյնը պիտի սարկացնէր ըստորինը, ան գիտէր, թէ տկարը գերի պիտի դառնար և վերջիվերջոյ ոչնչացուէր :

Եթէ Աստուծոյ ըրաւ ասիկա, գիտէր թէ՛ ո՛րքան արիւն պիտի թափէր, հոգեվարքներ պիտի տանջէին. ան տեսաւ մեռելներու մարմիններով ծածկուած անհամար դաշտեր, տեսաւ արիւնաներկ կռակներով գերիները, որդեգուրկ մայրերու կոտորած սրտերը, եթէ ան կը տեսնէր և գիտէր այս բոլորը, կրնա՞նք անկէ աւելի չար հրէշ մը ըմբռնել :

Ուրեմն, ինչո՞ւ պիտի ըսենք, թէ Աստուծոյ բարի է : Այն բանտերը, որոնց ճարպոտ պարիսպներուն դէմ քաջն ու անձնէրը իրենց հոգիները փչեցին, ազնիւ արիւնով ներկուած և փառաւորուած կախադանները, վիրաւոր և արիւնլայ կռուակներով անյոյս ստրուկները, բոցերով ծածկուած գրականութեան մարմինները, յօդածներն ու

25-0588




ջիղերը փրցւած ու եռաթանկի վրայ երկնցւած
 առաքիւնները, արդարին չարչարւած ու արիւ-
 նոտւած մարմինները, ճշմարտութեան նայողնե-
 րու մարմրած աչքերը, անթիւ հայրենասէրներ,
 որոնք կուեցան և զուր տեղը մեռան, ճգմւած,
 ծեծւած ու արտաւալից կիները, անխնամ մա-
 նուկներու կնճռոտած դէմքերը, անցեալ տարի-
 ներու միլիօնաւոր սպաննւածները, քամիներու և
 ալիքներու, ողողումներու և բոցերու, երկրի
 բանտարկւած ուժերուն՝ կայծակի հարւածին,
 լաւայի հալած հոսանքին ու սովի զոհերը, համա-
 համաճարակ և հիւժող հիւանդութիւններ, արիւ-
 նով ապականւած բերաններ, թունաւոր ճիրան-
 ներ, վիրաւորող ու գիշատիչ կտուցներ, ստորնու-
 թեան յաղթանակներ, սուտին տիրապետութիւնն
 ու կառավարութիւնը, անդթութեան հաստատած
 թագերը, և պճնազարթ կեղծաւորները՝ իրենց
 միացած և արիւնոտ ձեռքերովը կը գոհանան ի-
 րենց Աստուծոմէն — հրէշի սուեր մը —, արդա-
 րութիւնը աշխարհէն արտաքսած ըլլալուն հա-
 մար: Ահռելի անցեալի այդ յիշողութիւնները,
 այդ սոսկումները — որոնք տակաւին գոյութիւն
 ունին — այդ սոսկայի իրողութիւնները կը ժխտեն
 մարդկային ցեղը պահպանելու և օրհնելու կամք
 և զօրութիւն ունեցող ո՛րէք Աստուծոյ մը գոյու-
 թիւնը:

III.

ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ ԱՇԽԱՏՈՂ ԶՕՐՈՒԹԻՒՆԸ:

Շատ մարդիկ գերբնականին կապւած են .
 եթէ Աստուած մը ձգեն, ուրիշ մը կ'երեւակայեն :
 Չափազանց մեծցնելով Եհովան՝ կը խօսին արդա-
 րութեան համար աշխատող զօրութեան մասին :
 Ի՞նչ է այդ զօրութիւնը :



Մարդը կ'առաջդիմէ, և բնականաբար կ'ա-
 ռաջդիմէ փորձառութեան շնորհիւ : Երբ մարդ-
 մը կը փափաքի տեղ մը երթալ, կուգայ այնտեղ,
 ուր ճամբան երկուքի կը բաժնուի : Նախ կը բռնէ
 ճախ կողմինը, յուսալով թէ՛ ան սլիտի ըլլայ շի-
 տակ ճամբան, և կը ճամբորդէ՝ մինչև որ կը հաս-
 կընայ անոր սխալ ըլլալը Ի՞նչ քալած ճամբէն ետ
 կը դառնայ և աջ կողմի ճամբան բռնելով կը հաս-
 նի իր փափաքած տեղը : Յաջորդ անգամ, երբ
 կ'երթայ նոյն տեղը, ճախ կողմի ճամբան չի բռ-
 ներ : Ան փորձած է այդ ճամբան և գիտէ թէ՛
 անիկա սխալ ճամբան է : Ան շիտակ ճամբան կը
 բռնէ, և ատոր համար աստուածաբանները կ'ըսեն .
 «Արդարութեան համար աշխատող ուժ մը կայ» :

Մանուկ մը, հրապուրւած բոցին գեղեցկու-
 թենէն, կը խլէ գայն իր դողդոջուն ձեռքովը :
 Չեռքը կ'այրի, և այնուհետև մանուկը իր ձեռքը
 կրակէն հեռու կը պահէ : Արդարութեան համար
 աշխատող գօրութիւնը մանուկին դաս մը աւաւ !

Աշխարհի կուտակւած փորձառութիւնը ուժ
 մը և զօրութիւն մըն է, որ արդարութեան հա-
 մար կ'աշխատի : Այդ ուժը գիտակից չէ, իմա-
 ցական չէ, ան ո՛չ կամք ունի, ո՛չ նպատակ . ա-
 նիկա արդէնք մըն է :

Այսպէս, հազարաւորներ Աստուծոյ գոյու-
 թիւնը ապացուցանելու ճգնեցան մեր ունեցած
 այն իրողութիւնով, որ բարոյական զգացում կը
 կոչուի, այսինքն Իէշճ մը :

Այդ աստուածաբանները և շատ մը այսպէս-
 ասած փիլիսոփաներ կը պնդեն թէ՛ պարտքի և
 պարտաւորութեան այս բարոյական զգացումը
 դուրսէն ներշնչւած է, և խիղճն ալ օտարօտի
 (exotic) մըն է : Հիմ բնդուներով՝ թէ ան այս-

տեղ չէ արտադրւած, մարդ չէ զայն ստեղծողը, այն ատեն անոնք կ'երևակայեն Աստուած մը, որմէ եկած է ան :

Մարդը ընկերական էակ մըն է : Մենք ընտանիքով, ցեղով և ազգով իրարու հետ կ'ապրինք :

Ընտանիքի մը, ցեղի մը, ազգի մը անդամները, որ այդ ընտանիքին, այդ ցեղին կամ այդ ազգին երջանկութիւնը կ'աւելցնեն, բարի անդամներ կը համարւին : Անոնք կը դովւին, կը հիացւին և կը յարգւին : Անոնք իբրև բարի կը ճանչւին . այսինքն բարոյական :

Այն անդամները, որոնք ընտանիքի մը, ցեղի մը կամ ազգի մը թշուառութիւնը կ'աւելցնեն, չար անդամներ կը համարւին : Անոնք կ'արհամարուին, կը նախատւին և կը պատժւին : Անոնք իբրև անբարոյական կը նկատւին :

Ընտանիքը, ցեղը, ազգը, կը ստեղծէ վարձուներ և բարոյականութեան օրինակ մը : Ատոր մէջ գերբնական բան չի կայ :

Ամենամեծ մարդկային էակը ըսած է. «խիղճը սէրէն ծնած է .»

Փոխարինութեան, պարտաճանաչութեան ըզգացումը բնականօրէն առաջ եկաւ :

Վայրենիներուն մէջ, գործողութիւններու անմիջական հետեանքները նկատի կ'առնուին : Մարդուն առաջդիմութեան հետ՝ հեռաւոր հետեանքներն ալ կը նախատեսւին, վարձուների աստիճանը աւելի կը բարձրանայ, երևակայութիւնը կը մշակւի, մարդ ինքզինքը ուրիշի մը տեղը կը դնէ, պարտաճանաչութեան զգացումը աւելի՛ գորաւոր, աւելի հրամայական կը դառնայ . մարդը ինքզինքը կը դատէ :

Ան կը սիրէ, և սէրը բարձրագոյն առաքինութիւններու հիմն է : Ան կը վիրաւորէ մէկը՝ որ կը սիրէր, յետոյ կը ցաւի, կը գոջայ, կը տխրի, կը խղճահարի : Այս բոլորին մէջ ոչինչ կայ գերբնական :

Մարդը ինքզինքը կը խաբէ : Բնութիւնը հայելի մըն է, ուր մարդ ի՛ր իսկ պատկերը կը տեսնէ, և բոլոր գերբնական կրօնները այն կարծիքէն են, թէ այդ հայելիի ետեւի կողմը երևցող պատկերը «ստացւած» մըն է :

Հոգեկան տիպի բոլոր բնազանցականները — Պլատօնէն մինչև Սուէդէնբըրկ — իրենք կերտած են իրենց փաստերը, և կրօններու բոլոր հիմնադիրները միևնոյն բանը ըրած են :

Ենթադրեցէք թէ՛ յաւիտենական Աստուած մը կայ, մենք ի՞նչ կրնանք ընել անոր համար . անսկիզբ ըլլալով՝ պայմանական չէ ան . պայմանէ դուրս ըլլալով՝ ան չի կրնար օգտուիլ կամ վնասուիլ : Ան չի կրնար ուշէլ . ան ուշի :

Մտածեցէ՛ք անձնամոլութեանը վրայ մարդու մը, որ կը կարծէ թէ՛ անհուն էակ մը իր գովասանքին պէտք ունի !

IV.

Ի՞նչ ըրաւ մեր կրօնը : Ի հարկէ, քրիստոնեաները կ'ընդունին, թէ բոլոր միւս կրօնները սխալ են, և հետեապէս մենք պէտք է միայն մերինը քննենք :

Քրիստոնէութիւնը բարիք գործեց . անիկա աւելի՞ ազնւացուց, աւելի՞ ներողամիտ, աւելի՞ պատուաւոր ըրաւ մարդը : Եկեղեցին ե՞րբ վերահըսկողութիւն ունեցաւ, մարդիկ ո՞րտեղ աւելի լաւ և աւելի երջանիկ եղան :

ի՞նչ եղաւ Քրիստոնէութեան արդիւնքը Իտալիոյ, Սպանիոյ, Պորտուկալի և Իբրանտիոյ մէջ:

Ի՞նչ ըրաւ կրօնը Հունկարիոյ կամ Աւստրիոյ Համար. ի՞նչ եղաւ Քրիստոնէութեան արդիւնքը Զւիցերիոյ, Հօլանդայի, Շւէդի, Անգլիոյ և Ամերիկայի մէջ: Անկե՛ղծ ըլլանք: Այդ երկիրները կրնային աւելի գէշ ըլլալ՝ առանց կրօնի: Աւելի գէշ պիտի ըլլային, եթէ Քրիստոնէութենէն տարբեր կրօն մը ունենային:

Տօրքէմագա աւելի՞ չար պիտի ըլլար, եթէ Զրադաշտի հետևորդ մը եղած ըլլար: Կալվին աւելի՞ արիւնարբու պիտի ըլլար, եթէ Հարաւային Յովի Կղզեցիներու կրօնին հաւատար, Հօլանդացիները աւելի՞ յիմար պիտի ըլլային, եթէ ուրանային Հայրը, Որդին և Հոգին-Սուրբը, և պաշտէին երչիկի, գարեջուրի և պանիրի օրհնեալ երրորդութիւնը, աւելի՞ գէշ պիտի ըլլար Յովհաննէս Նաքս, եթէ լքէր Քրիստոսը և Կօնֆիսիոսի հետևորդ մը դառնար:

Առէ՛ք մեր իսկ սիրելի, ողորմած Մաքրակրօն (Puritan) Հայրերը: Քրիստոնէութիւնը ի՞նչ ըրած է անոնց համար: Անոնք ատեցին վայելքը. կեանքի գրան վրայ մահին սև քօղը կախեցին. անոնք ուրախութեան բոլոր զանգակներուն ձայնը խեղդեցին, օրօրոցներ շինեցին՝ օրօրոցները դադարի մէջ դնելով: Մաքրակրօններու տարիւն մէջ տասերկու դեկտեմբերներ կային: Անոնք ջանացին ջնջել մանկութիւնն ու երիտասարդութիւնը, երախաներու շողակրատութիւնն ու առաւօտեան երգը: Մաքրակրօններու կրօնը անխարդախ անէ՛ծք մը եղաւ: Մաքրակրօնը հաւատաց, թէ Աւետարանը Աստուծոյ խօսքն է, և այս հաւատքը անգութ և ողորմելի դարձուց

ամէն անոնք, որոնք հետևեցան անոր: Մաքրակրօնը աւելի՞ վատ պիտի ըլլար, եթէ ընդունած ըլլար Հարաւային Ամերիկայի հնդիկներու կրօնը:

Թողէ՛ք որ ձեզի յիշեցնեմ իրողութիւն մը միայն, որ կը պարզէ Աւետարանին հաւատալու ազդեցութիւնը՝ մարդկային էակներու վրայ:

«Եղիսարէթ թագուհին*» իր թագադրութեան օրը ժընէվական Աւետարան մը նւէր ստացաւ ծերունիէ մը, որ ժամանակը կը ներկայացնէր, իր քովը կը կանդնէր ճշմարտութիւնը ներկայացնող մանուկ մը: Թագուհին ընդունեց Աւետարանը, համբուրեց և խոստացաւ ծայրէ իծայր կարգալզայն: Այս օրհնեալ Աւետարանի ընծայումէն թագուհին երկիւղածութեամբ քաջալերեցաւ սրէ անցնելու բոլոր Պապականները:»

Այս միջադէպին մէջ կը տեսնենք բողոքական Աւետարանասէրներու իրական ոգին. ուրիշ խօսքով, ատիկա ա՛յնքան թշնամական, ա՛յնքան անպատիւ էր՝ որքան կաթօլիկ ոգին:

Աւետարանը բարի ու զթառած ըրա՛ւ Վրաստանի ժողովուրդը: Խողխողիչները (lynchers) աւելի՞ կատարի պիտի ըլլային, եթէ փայտէ և քարէ աստուածներ պաշտէին:

V.

ՍԱՐԴԿՈՒԹԻՒՆ ԻՆՉՁՊԵՍ ԿՐԿՍ

ԲԱՐԵԿԱՐԳԻՒՆ՝ ԱՌԱՅ ԿՐՈՒԻ:

Բոլոր երկիրներու և բոլոր ժամանակներու մէջ կրօնը փորձեցաւ և ինկաւ:

(*) Անգլիոյ բռնապետ թագուհին էր, որ մեծ աշխուժով պաշտպանեց Բողոքականութիւնը, և կախադան բարձրացնել տուաւ Մարի Ստուարտը և էսէքսի կոմսը: Ծ. Թ.

Կրօնը երբե՛ք մարդը գթասիրտ չ'ըրաւ :

Յեշեցէ՛ք Հաւատաքննութիւնը :

Կրօնը ի՞նչ ազդեցութիւն ունեցաւ գերու-
թեան վրայ :

Ի՞նչ ազդեցութիւն՝ Libby-ի , Saulsbury-ի և
Andersonville-ի վրայ :

Կրօնը գիտութեան , հետազօտութեան և մը-
տածումի թշնամին եղած է միշտ :

Կրօնը երբե՛ք ազատ չ'ըրաւ մարդը :

Ան բնաւ ժուժկալ , աշխատասէր և ուղղամիտ
չ'ըրաւ մարդը :

Քրիստոնեաները վայրենիներէն աւելի՞ ժուժ-
կալ , աւելի՞ առաքինի և աւելի՞ ուղղամիտ են :

Վայրենիներուն մօտ չե՞նք տեսներ , որ ա-
նոնց ախտերն ու անգթութիւնները իրենց սնա-
պաշտութիւններուն արդիւնքն են :

Բնութեան միաձևութեան հաւատացողներուն
համար՝ կրօնը անկարելի է :

Նիւթին բնութեանը և յատկութիւններուն
վրայ կրնա՞նք աղօթքով ազդել , կրնա՞նք երկըր-
պագութեամբ փութացնել և յապաղեցնել մա-
կընթացութիւնն ու տեղատուութիւնը . զոհարե-
րութեամբ կրնա՞նք փոխել հովերը . ծնրադրու-
թիւնները մեզի հարստութիւն կուտա՞ն . ծիսա-
կատարութեամբ կրնա՞նք աւելցնել մեր գիտու-
թիւնը . կրնա՞նք իբրև ողորմութիւն ստանալ
առաքինութիւնն ու պատիւը :

Միթէ մտաւոր աշխարհին մէջ չի կա՞ն նոյն-
քան անդրդուելի իրողութիւններ — նոյնպէս հար-
կաւորաբար առաջացած — ինչպէս նիւթական աշ-
խարհի իրողութիւնները : Այն՝ ինչ որ մի՛տք կը
կոչենք , նոյնքան բնական չէ՞ , որքան ա՛յն՝ որ
կ'անուանենք մարմին :

Կրօնը կը յենւի այն գաղափարին վրայ , թէ
Բնութիւնը տէր մը ունի և այդ տէրը կը լսէ
աղօթքները . թէ՛ այդ տէրը կը պատժէ և կը
վարձատրէ , կը սիրէ օրհնութիւնը և կեղծաւո-
րութիւնը և կ'ատէ քաջն ու անկասկած :

Մարդ ո՛ւնէ օգնութիւն ստացա՞ծ է երկին-
քէն :

VI.

Եթէ տեսութիւն (theory) մը ունինք , պէտք է
իրբև հիմք ունենանք իրողութիւններ , անկիւնա-
քարեր . չպէտք է ենթադրութիւններու , երևա-
կայութիւններու , նմանութիւններու կամ հետե-
ւութիւններու վրայ հիմնենք : Եթէնքը պէտք է
գետնայարկ մը ունենայ : Եինելու համար՝ հիմէն
կը սկսին :

Ես ունիմ տեսութիւն մը և չուրս անկիւնա-
քարեր :

Առաջին քարը ա՛յն է , որ առարկան — նիւթը
— կարելի չէ եղծանել , ոչնչացնել :

Երկրորդ քարը ա՛յն է , թէ ուժը կարելի չէ
եղծանել , ոչնչացնել :

Երրորդ քարը ա՛յն է , թէ նիւթն ու ուժը չեն
կրնար ուրոյն գոյութիւն ունենալ — չի կայ նիւթ՝
առանց ուժի , չի կայ ուժ՝ առանց նիւթի :

Չորրորդը ա՛յն է , թէ ի՛նչ որ չի կրնար ոչըն-
չանալ , չի՛ կրնար ստեղծուած ըլլալ . այսինքն ան-
ջընջելին՝ անստեղծելի է :

Եթէ այս անկիւնաքարերը իրողութիւններ
են , հարկաւորաբար կը հետևի , թէ նիւթը և ու-
ժը յաւիտենական են և յաւիտեան կը մնան , և
թէ անոնք ո՛չ կրնան աւելնալ , ո՛չ ալ կրնան
պակսիլ :

Հետևաբար ոչի՛նչ ստեղծւած է կամ կրնայ ստեղծուիլ, և բնա՛ւ ստեղծող չէ եղած և չի կըրնար ըլլալ :

Հետևաբար նիւթին և ուժին ետևը չէր կըրնար եղած ըլլալ ո՛րէն իմաստութիւն, ո՛րէն նըպատակ :

Առանց ուժի՛ չի կայ իմացականութիւն : Չի կայ ուժ՝ առանց նիւթի : Հետևաբար չէր կրնար, ո՛րէն կերպով, գոյութիւն ունենալ իմացականութիւն մը, ուժ մը՝ նիւթէն դուրս :

Ուստի, կ'եզրակացուի՝ թէ ֆերմակա՞նք գոյութիւն չունէր և չէր կրնար ունենալ : Եթէ այս չորս անկիւնաքարերը իրողութիւններ են, Բնութիւնը վարպետ չունի : Եթէ նիւթը և ուժը յախտենական են և յաւիտեան կը մնան, Հարկաւորաբար կը հետևի՝ թէ Աստուած գոյութիւն չունի : Աստուած չէ տիեզերքը ստեղծողն ու կառավարողը, և թէ՛ աղօթքներուն պատասխանող Աստուած գոյութիւն՝ չունի . չի կար Աստուած մը, որ ճնշւած ին օգնէր, չի կար Աստուած մը, որ խըղճար անմեղութեան տանջանքին վրայ . չի կար Աստուած մը, որ ինամէր ահաբեկւած մարմիններով գերիները, իրենց զաւակներէն յափշտակւած մայրերը . չի կար Աստուած մը, որ օգնութեան հասնէր տանջողին, և չի կար Աստուած մը՝ որ նահատակ մը փրկէր բոցերէն : Ուրիշ խօսքով՝ ատիկա կ'ապացուցանէ, թէ մարդ երբեք երկինքէն ո՛րէն օգնութիւն չէ ստացած և իզուր եղած են բոլոր զոհարեցողութիւնները, և բոլոր աղօթքները մեռած են անփոյթ օդին մէջ : Ես գիտնալու հաւակնութիւնը չունիմ : կ'ըսեմ՝ ինչ որ կը խորհիմ :

Եթէ նիւթը և ուժը յաւիտենապէս գոյու-

թիւն ունէին, կ'եզրակացուի, թէ ի՛նչ որ կարելի էր՝ տեղի ունեցաւ, ի՛նչ որ կարելի է՝ կրնայ տեղի ունենալ, և ի՛նչ որ կարելի պիտի ըլլայ՝ տեղի պիտի ունենայ :

Տիեզերքի մէջ չի՛ կայ դիպւած, քմայք . իւրաքանչիւր դէպք ծնողներ ունի :

Ա՛յն՝ ինչ որ չպատահեցաւ, կարելի չէր : Ներկան ամբողջ անցեալի անհրաժեշտ արդիւնքն է, անհրաժեշտ պատճառը ամբողջ ապագային :

Անվերջ շղթային մէջ չի՛ կայ և չի՛ կրնար ըլլալ պակաս օդակ մը : Իւրաքանչիւր աստղի թաւալումը, իւրաքանչիւր երկրի կլիման, բուսական և կենդանական կեանքի բոլոր փոփոխութիւնները, բանականութիւնն ու խիղճը, բոլոր հաւաստումներն ու ժխտումները, բոլոր մոլութիւններն ու առաքինութիւնները, բոլոր խորհուրդներն ու երազները, բոլոր յոյսերն ու վախերը անհրաժեշտութիւններ են : Անհամար իրերէն և յարտերութիւններէն ո՛չ մէկը տիեզերքի մէջ կրնար անտարբեր գտնուիլ :

VII.

Եթէ նիւթը և ուժը յաւիտենական են, այն ատեն կրնանք ըսել, թէ մարդը իմացական ստեղծող մը չէ՛ ունեցած, և թէ մարդը մասնաւոր ստեղծագործութիւն մը չէր (*):

(*) Այդ հարցի մասին Դարուինի երեան բերած գիտական անհերքելի փաստերը ընդունւած են ամբողջ գիտական աշխարհին կողմէ : Մարդուն կենդանական ծագում ունենալը այլևս ո՛չ մէկ կասկած չի վերցներ : Միայն կեղծիքի, յաւիտենական սուտի ջերմեռանդ պաշտպան կղերականութիւնն է որ, ամէն երկրի մէջ, առաջ կը քշէ «Ադամ-Եւայի» դրախտեան առասպէլը՝ իբրև ճշմարտութիւն : Ծ . Թ .

Մենք այժմ գիտենք, եթէ բան մը գիտենք, թէ նշովան — ասուածային բրուտը — չի՛ շողեց և չի՛ թափեց կառով այրերու և կիններու կաղապարներ և վերջէն կեանքի շունչը փշեց այդ կաղապարներուն մէջ:

Մենք այժմ գիտենք, որ մեր նախածնողները օտարոտիներ չէին: Մենք գիտենք, որ անոնք այս աշխարհի բնիկներն էին, հո՛ս ծնած և իրենց կեանքը ո՛ւրէ Ստուծոյ մը շունչէն չէ եկած: Այժմ գիտենք, և հաստատապէս գիտենք, որ տիեզերքը բնական է և թէ այրերն ու կինները բնականօրէն առաջ եկան: Մենք հիմա կը ճանչնանք մեր նախածնողները, մեր նախաստիճանը: Մենք տոհմածառն ունինք:

Շղթային բոլոր օղակներն ունինք — մօտէն մինչև մարդը միասին հաշուելով՝ քսանըվեց օղակ: Մենք մեր ծանօթութիւնները ներշնչած գիրքերէ չստացանք. մենք բրածոյ փաստեր և ապրող տիպեր ունինք:

Ամենապարզ էակներէն, կոյր զգացողութենէն, կազմուածքէ մը, անորոշ կամքէ մը — մինչև կորիզ մը պարունակող մէկ հատիկ բջիջը, հեղիւկալից խոռոչաւոր դնդակը, կրկնապարխապ բաժակ մը, նկուն որդ մը, շնչել սկսող բան մը. ողնայարային պարան մը ունեցող կազմութիւն մը, ողնաւորներու և անողնայարներու միջև օղակ մը, դանգաւոր մը — ուղեղի տուն մը —, լուրաթիււոր մը, և յառաջ դէպի ետևի և առաջի լուրաթիււոր մը, ստնաւոր սողունը, պարկաւորները (օր. քանկրուն), ծառարնակ աղէտակապիկները, կապիկը, մարդակապիկը (Pithecanthropi) և վերջապէս մարդը:

Մենք կեանքին անցած ճամբաները գիտենք:

Առաջդիմութեան հետքերը կը ճանչնանք. անոնք ուրագծուած են: Վերջին օղակը գտնուեցաւ: Այս բանին համար ամէնէն աւելի պարտական ենք կենսաբաններու ամենամեծին — էրնէստ Հէկլին:

VIII.

ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ

Այրեր ու կիներ հազարաւոր տարիներ ջանացին բարեկարգել աշխարհը: Անոնք սանդղեցին ասուածներ ու սատանաներ, արքայութիւններ ու դժոխքներ. սրբազան գրքեր գրեցին, հըրաչքներ կատարեցին, մայր-եկեղեցիներ ու դօն-ժօններ կառուցին, թագաւորներ ու թագուհիներ պսակեցին և թագազուրկ ըրին, անոնք տանջեցին ու բանտարկեցին, ողջ-ողջ քերթեցին և այրեցին, անոնք քարոզեցին և աղօթեցին, խոստումներ և պայմանադրութիւններ փորձեցին, անոնք դգւեցին ու համոզեցին, քարոզեցին և մտածեցին, և անթիւ միջոցներով ջանացին ուղղամիտ, ժուժկալ աշխատասէր և առաքինի ընել մարդիկ. շինեցին հիւանդանոցներ և անկելանոցներ, համալսարաններ և դպրոցներ, և կարծեցին թէ՛ իրենց ամենալաւ պարտականութիւնը կատարեցին՝ մարդկութիւնը լաւագոյն և երջանկազոյն ընելու մէջ — և սակայն տակաւին չի յաջողեցան:

Ինչո՞ւ համար բարեկարգութիւնները վիժեցան. ես ձեզի պիտի ըսեմ՝ թէ ինչո՞ւ:

Տգիտութիւնը, աղքատութիւնը և ախար կը լեցնեն աշխարհը: Որչը մանկանոց մըն է: Մարդիկ՝ նոյնիսկ անկարող իրենք զիրենք պահելու՝ ագարակները, հիւղակներն ու վրանները կը լե-

ցընեն իրենց զաւակներով: Անոնք կը վստահին Տիրոջը, բախտին և ողորմութեան վրայ, և բաւականաչափ մտացի չեն՝ հետեւանքներուն վրայ խորհելու: Կամ պատասխանատուութիւն զգալու համար: Միւսնոյն ատեն անոնք չեն ուզեր զաւակներ ունենալ, որովհետեւ զաւակը անէծք մըն է, անէծք մը՝ իրենց և ինքնիրեն համար: Մանուկը հաճոյառիթ չէ, որովհետեւ բեռ մըն է ան: Այս անպատեհ զաւակները կը լեցնեն զնոտաններն ու բանտերը, յիմարանոցներն ու հիւանդանոցները և կախազանները կը բազմացնեն: Քիչեր փրկւած են դիպուածով կամ ողորմութեամբ, բայց մեծ մասով ինկածներ են: Անոնք ախտաւոր և կատաղի կը դառնան, խարդաւանքով և յափըտակութեամբ կ'ապրին, և ախտերը իրենց զաւակներուն կը կտակեն:

Ախտի այս ողորմմին հանդէպ՝ բարեկարգութեան ուժերը անբաւարար են, և նոյնի՛նքն ողորմութիւնը ոճիրին անգիտակից խրախուսիչը կը դառնայ:

Անկումը Բնութեան յատկանիշը կը թւի ըլլալ: Ինչո՞ւ: Բնութիւնը խորհուրդ չունի, իմացականութիւն չունի: Բնութիւնը կ'արդիւնաբերէ՝ առանց նպատակի, կանգուն կը պահէ՝ առանց դրդումի, և կ'ոչնչացնէ՝ առանց մտածումի: Մարդը քիչ մը խելք ունէր, և պէտք էր դործածել զայն:

Մարդկութիւնը բարձրացնելու միակ կարող լծակը՝ իմացականութիւնն է:

Կենսական հարցը այս է, մենք կրնա՞նք արգիլել տգէտը, աղքատը և ախտաւորը, որ իրենց զաւակներով միասին շլեցնեն աշխարհը:

Կրնա՞նք կասեցնել տգիտութեան և ախտի

այս Միսիսուրին քաղաքակրթութեան Միսիսիպիին մէջ թափելէ:

Աշխարհը յաւիտեան խաւար կիրքի զո՞հը պիտի մնայ: Աշխարհը կրնա՞յ այն աստիճան քաղաքակրթուիլ, որ ամէն ոք հետեւանքները նկատի առնէ:

Ինչո՞ւ համար այրերն ու կիները պիտի ունենային զաւակներ՝ որ չեն կրնար խնամել, զաւակներ՝ որ բեռ և անէծք են: Ինչո՞ւ: Որովհետեւ անոնք աւելի կիրք ունին՝ քան խելք, աւելի կիրք՝ քան գիտակցութիւն, աւելի կիրք՝ քան ողջմտութիւն:

Դուք չէ՛ք կրնար ճառերով և խօսքերով բարեկարգել այդ ժողովուրդը: Դուք չէ՛ք կրնար քարոզով և հաւատամքներով բարեկեցիկ ընել այդ ժողովուրդը: Կիրքը միշտ խուլ եղած է և է: Բարեկարգութեան այդ զէնքերը իրապէս անզօր են: Ոճրագործները, դատարկաշրջիկները, մուրացիկները և ինկածները ամէն օր կ'աւելնան: Բանտերը, զնոտանները, աղքատանոցները և յիմարանոցները խուսափ են: Կրօնը անզօր է: Օրէնքը կրնայ պատժել, բայց չի՛ կրնար ո՛չ բարեւաւել ռճրագործներուն վիճակը, ո՛չ ալ արգիլել ոճիրը: Ախտի մակընթացութիւնը կ'աւելնայ: Ախտի ուժերուն դէմ մղել սկսած պատերազմը նոյնքան անզօր է, որքան կայծոռիկները գիշերի խաւարին դէմ:

Միակ յոյս մը կայ. տգիտութիւնը, աղքատութիւնը և ախտը աշխարհը լեցնելէ պէտք է դադրին: Այս բանը չի՛ կրնար ըլլալ բարոյական համոզումով: Ատիկա չի՛ կրնար ըլլալ խօսքով և օրինակով: Ատիկա չի՛ կատարելի կրօնքով կամ օրէնքով, քահանայով կամ դահիճով: Ատիկա

չի՛ կրնար ըլլալ Ֆիդիքական կամ բարոյական ոյժով:

Այդ բանը կատարելու համար միակ միջոց մը կայ — գիտութիւնը պէտք է ընէ կինը տէր և տիկին իր անձին: Գիտութիւնը, մարդկութեան միակ կարելի փրկիչը, պէտք է կնոջ կարողութեանը թողու մայր ըլլալու կամ չըլլալու որոշումը:

Այս է ամբողջ խնդրին լուծումը *): Ասիկա կ'ազատէ կինը: Այն ատեն ծնած զաւակները հաճոյաբեր պիտի ըլլան: Անոնք սիրալիբ ձեռքերով երջանիկ կուրծքերու պիտի սեղմուին: Անոնք յոյսով և ուրախութեամբ պիտի լեցնեն ատենը:

Այն մարդիկն ու կիները, որոնք կը կարծեն թէ՛ գերիները ազատներէն աւելի՛ անկեղծ և աւելի անմեղ են, որ կը կարծեն թէ՛ վախը գիտակցութենէն աւելի լաւ ապահովութիւն մըն է, և միայն անոնք իրապէս բարի են, որոնք ուրիշներու հրամաններուն կը հնազանդին, և թէ առգիտութիւնն է այն հողը, որուն մէջ կ'աճի առաքինութեան կատարեալ և անուշահոտ ծաղիկը — անոնք բողոքող ձեռքերով պիտի ծածկեն իրենց ամօթահար երեսը:

(*) Ինկըրսու շատ լաւ կերպով ցոյց կուտայ ներկայ ընկերական կեանքի շարիքները և անոր մութ կողմերը, և անոնց հանդէպ կրօնի բացարձակ անզօր ըլլալը, բայց այդ նոյն թշուառութիւններուն վերջ տալու համար իր առաջարկած դարմանն ալ նոյնքան անզօր ու անիրազօրծելի է ընկերային ներկայ պայներուն մէջ: Կինը իր անձին ու կամեցողութեանը տէր կրնայ ըլլալ միայն իր տնտեսական անկախութիւնը ապահովող սօցիալիստական կարգերու ներքև:

Մ. Թ.

Այն մարդիկն ու կիները, որոնք կը կարծեն թէ՛ լոյսը առաքինութեան թշնամի է և անբձու թիւնը խաւարի մէջ կը բնակի, և մարդկային է՝ ակներուն համար վտանգաւոր է ճանչնալ իրենք՝ գիրենք և գործերը Բնութեան, որ իրենց բարեկեցութիւնը կը կեղծէ — պիտի զարհուրին բանականութիւնը կիրքին տէրը դարձնելու խորհուրդէն:

Իսկ ես կը նայիմ յառաջ, դէպի այն ժամանակին, երբ այրերն ու կիները հետեանքներու իրենց ծանօթութեամբ և իմացականութենէ ծընած բարոյականին շնորհիւ՝ չպիտի թողուն որ հիւանդութիւնն ու ցաւը յաւերժանան և վրիպումներով լեցնեն աշխարհը:

Երբ այդ ժամանակը գայ, բանտերու պարիսպները պիտի կործանին, զնտանները լոյսով պիտի ողողին և կախաղանի սուերը պիտի դադնի աշխարհը անարգելէ: Աղքատութիւնը և ոճիրը առանց զաւակի պիտի մնան: Կարօտութեան թօշնած ձեռքերը չպիտի երկարին ողորմութեան համար. անոնք պիտի փոշխանան: Ամբողջ աշխարհը իմաստուն, առաքին և ազատ պիտի ըլլայ:

IX.

Կրօնը չի՛ կրնար երբեք բարեկարգել մարդկութիւնը, որովհետև կրօնը գերութիւն է:

Աւելի լաւ է ազատ ըլլալ, քանդել վախի ամրոցներն ու պատնէշները և ուղիղ կանգնիլ ու ժպիտով մը դիմաւորել ապագան:

Լաւագոյն է երբեմն անփութութեան տալ ինքզինքը, աշխարհի կոյր ուժերուն հետ մղելի հոսանքէն ու ալիքէն, մտածել ու երազել, մոռնալ շնչող կեանքի շղթաներն ու սահմանափա-

կուսները, մոռնալ նպատակ և շարժառիթ, թափառիլ մտքի պատկերասրահին մէջ, անգամ մը ևս զգալ անցեալի գրկախառնումներն ու համբոյրները, ե՛տ դարձնել կեանքի առաւօտը, վերջտին տեսնել մեռածին ձեւերն ու դէմքը, գեղեցիկ պատկերներ նկարել՝ զալիք տարիներուն համար, մոռնալ բոլոր ասուածները, ժառանգւած խոստումներն ու վարմունքները, զգալ ձեր երակներուն մէջ կեանքի զւարթ հեղեղը և լսել պատերազմական նւագը — ձեր անվախ սրտի կըշռական բաբախումը :

Եւ այն ատեն պիտի ոգևորւիք ամէնէն օգտակար բաները ընելու, ձեր մտքի իդէալին պիտի հասնիք մտածումով և գործքով, ձեր խորհուրդներուն թեւեր պիտի տաք, որպէսզի անոնք գիմիազործ մեղուներու պէս՝ կարողանան գտնել գեղարեստի նեկտարը հասարակ բաներու՝ սէղերու մէջ, անյողդողդ և վարպետ աչքերով պիտի փնտռէք իրողութիւնները, պիտի գտնէք հեռաւորը մեր օրերուն կապող նուրբ թելը, պիտի զարգացնէք գիտակցութիւնը, տկարներու բեռը պիտի թեթեւցնէք, միտքը պիտի զարգացնէք, արդարութիւնը պիտի պաշտպանէք, հոգիին համար պալատ մը պիտի շինէք :

Այս է իսկական կրօնը, այս է իսկական պաշտամունքը :



Կ Ա Ր Դ Ա Լ
ԷՐՆԷՍՏ ԲԸՆԱՆԻ
Ֆլուխ-գործացր՛
ՅԻՍՈՒՄԻ ԿԵԱՆՔԸ
Թարգմ. վ. ՎԱՐԴԱՆԵԱՆԻ

== ԳԻՆ 10 ՍԷՆԹ ==

Ստամբուլու համար դիմել՛

LUMEN

C-O HAIRENIK PRESS,

9 KNAPP ST.,

BOSTON, MASS. (U. S. A.)

«Ազգային գրադարան»



NL0159798

